

ՎԱԵՄ. ՏԻԱՐ ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ Ա. ԱԹՈԽՈՅ

# ≡ Ա Ի Ռ Ա Ն ≡

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Կ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն – Գ Ր Ա Կ Ա Ն – Բ Ա Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն

Ի Թ. Տ Ա Ր Ի – Ն Ո Ր Շ Բ Զ Ա Ն

1955

« Յ Ա Խ Վ Ո Ւ Ա Ր »

Թ Ի Ւ 1

## Խ Մ Մ Ե Վ Ր Ա Կ Ա Ն

Ա Ն Դ Բ Ա Դ Ա Բ Ջ Ե Ւ Ե Բ Ա Խ Ս Ի Փ




Նոր Տարին և Ա. Խնուճնդը ժամանակի և կեանքի հանգրուաններ և անդրադարձումի պատեհութիւններ են առաւելաբարաք: Ի՞նչ կերպով ալ որ ուզենք մտածել կեանքի մասին, անիկա սիրոյ, երախտազիտութեան և պարտականութեան հաշուեառութիւն մըն է, զոր ամէն զիտակից անհատ պարտի զգալ նախ Աստուծոյ, յետոյ իր ժողովուրդին և ապա անոնց նկատմամբ որոնք սատարովներ եղած են իրեն և իր զործին:

Անցնազ տարին Ա. Աթոռոյ և Յորդանանի հայութեան համար սպասուած հաւասարիքներ չըերաւ, մեր ճակատազիրը ուզեց որ մենք շարունակենք մնալ քողաքական և մանաւանդ տնտեսական նոյն կացութեան մէջ, զոր Պաղեստինի ծանօթ ողբերգութիւնը պատճառեց մեզի: Սակայն այս պարագան իր եօթը տարիներու տրուում յոչորդականութեամբը չէ յուսահատեցուցած մեզ, և մենք կը շարունակենք ընել մեր կարելին, Միաբանութիւն և ժողովուրդ միասնաբար, գիմազրաւելով այն բոլոր դժուարութիւնները, որոնք կը յամապին մնու տակաւին իրենց բովանդակ խստութեամբը:

Միւս կողմէն չնորհիւ արտասահմանի մեր բարեկօն և ազգանուէր հաւազաներուն, Հ. Ֆ. Ը. Միուրեան, Վ.սեմ. Գալուս Կիւլպէնիկանի և ուրիշ յարգամեծար անհատներու, Ա. Աթոռը ցարդ կրցաւ ապրիլ, ապրեցնելով տնտեսական դժնդակ կացութեան մատնուած Պաղեստինի հայութիւնը, չեն ու բարգաւած պահելով մեր եկեղեցական հաստատութիւնները, և պաշտպանելով մեր իրաւունքները Ա. Տեղեաց մէջ:

Եթէ նոր Տարին անդրադարձումի և յիշատակութեան հանգրուան մըն է, որու ընթացքին մարդիկ նաև իրենց սրուի հաշուեառութիւնները բանալու պարտը ունին, չենք կընաը չմտածել այն սրտազին և ազնիւ վերաբերմունքին՝



զոր արտասահմանի մեր մարմիններն ու համայնքները և ազնուամեծար հարազանները ցոյց տուին Ս. Աթոռոյ նկատմամբ, անցնող եօթը տարիներու ընթացքին, հայու վայել կեցուածքով գիմաւորելով մեր կարիքները:

Երախտազիտութեան մեծազոյն բաժինը կը պարտինք նախ Հ. Յ. Բ. Բ. Միութեան, ազգին կարիքներուն միշտ հաղորդ և օժանդակ այդ «փոքրիկ հանրապետութեան», որուն սփոփարար ձեռքին շատ բան կը պարտի Ս. Յակոբեանց Ռւխտը և անոր կամարներուն ապաւինած մեր ժողովուրդը:

Երախտազիտութիւն ի սրտէ Ամերիկահայութեան, որուն, մեր աղէտի օրերէն ի վեր, այս երրորդ անգամն է որ կը գիմենք օգնութեան խնդրանքով, ընդունելով միշտ եղբայրական լիաբուռն օժանդակութիւն:

Ծնորհակալութիւն նոյնպէս Հարաւային Ամերիկայի, Եղիպատոսի, Պաղտատի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Եւրոպայի և Միջին Արեւելքի միւս երկիրներու մեր պատուական ազգայիններուն, որոնք անտարբեր չմնացին իրենց հարազատներու աղաղակող պէտքերուն առջև և միխթարութեան առիթը հանդիսացան մեզի, երբ պէտք զգացինք իրենց օժանդակութեանը: «Յիշեառոգեակ», կ'ըսէ Ս. Գիրքը, որքան քաղցր է այս պատզամը և տեղին այս առիթով բոլոր անոնց համար, որոնք նոյն ցեղի, արեան և ճակատադրի զաւակեներ են, իրարու գիմելու, իրարու հետ ըլլալու, ազգովին մեզի վիճակուած կեանքի դժուարութիւններու ընթացքին: Վայ անոնց, որոնց կեանքը ոչ օդտակար յիշողութիւններու շարքէ մը կը կազմուի, այս վերջինները կամաւոր կերպով կը սիրեն մոռացութեան ապաւինիլ: Մեծ անձնաւորութիւններու կեանքը պայմանաւոր է իրենց բարի յիշատակներովը: «Երանի որ ունի զաւակի Սիոն»:

Այս առիթով կ'ուղենք մասնաւորել մեր խորին երախտազիտութիւնը Ս. Աթոռոյս պատուական բարեկամին ու բարերարին, Վահեմ. Գալուս Կիւլպէնիեանի, որ իր տոհմին յատուկ բարեգործելու արուեստով մը պիտի հասնէր միշտ Հաստատութեանս կարիքներուն, առիթներ ստեղծելով յաճախ ի հաշիւ իր առատարաշխ նուիրատուութիւններու, ազնուական վեհութեամբ, որ կ'սիրեն է եղած միշտ իր նկարազրին:

Անցնող եօթը տարիներուն՝ Վահեմ. Գալուս Կիւլպէնիեանը միակը եղաւ, որ տարուան ընթացքին, քանի մը ամիս անգամ մը, առիթներ ստեղծեց միշտ իր իշխանական նուէրները Ս. Աթոռ դրկելու, կիրթ և ազնուական զգացումներով և միջոցներով, առանց զգացնել ուզելու իր տուածը: Բարերարելու այս կերպը յատուկ է միայն փառասիրութենէ զերծ հողիներուն, որոնք կը խորշին ցոյցերէ: Ս. Աթոռոյ անզուզական բարերարը չի հանդուրժեր իր անձին թմբուկով աշխարհը լեցնող աղմուկին: Իր բարձրօրէն մշակուած միտքն ու առաքինի հողին չեն կրնար հանդուրժել հման մակերեսային զգացումներով զբաղելու և զբաղեցնելու տատանքին:

Իր բարեգործելու կերպին մէջ ոչ միայն բարիքի իմաստասիրութիւնը կը նշմարուի, այլ, ինչպէս ըսինք իր բարերարելու կերպը կարիքները դիմաւորելու չէ որ կը ձգտի այնքան՝ որքան բարիքները յաւերժելու:

Երբ խօսք եղած է իր ներկայութեանը, մեր ազգային կարիքները հոգալու և մեր մտքին ու հողիին անդաստանները բարզաւաճելու, իր մտքին ու

զգացումին ոլաքը ուղղուած է միշտ Էջմիածնին և Երուսաղէմին, այն միակ զոյզ Հաստատութիւններուն՝ որոնք լուսաւոր և բախտորոշ գեր մը ունեցած են և կը շարունակեն ունենալ մեր կրօնական և մշակութային կեանքին մէջ։ Ա. Աթոռոյ մեծ բարեկամն ու բարերարը կը հաւատայ Էջմիածնի հոգեկան ու խորհրդանիշ գերին, այն զերազոյն մազնիսին, որ դարեր շարունակ իրեն քաշած է սերուղներու նայուածքը։ Արովհետե Էջմիածնը միայն նուիրապետական մեր բարձրագոյն Աթոռը չէ, այլ զերազոյն խորհրդանիշ մը, իմանալի այն պարունակը՝ զոր իւրաքանչիւր ժողովուրդ ունի և կը ստեղծէ իրեն համար, իրքեւ զերազոյն ամրոց և կամար-դօտի, հոգիները իրարու զօդող։

Իսկ Երուսաղէմի Արքոց Յակոբեանց Առաքելական Աթոռը, իրքեւ զերազանցօրէն կրօնական Հաստատութիւն՝ շատ վաղնջական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած է Հայ ժողովուրդի սիրոյն և պաշտամունքին, առաւելաբար Ս. Երկրի մէջ կատարելով մեր Եկեղեցւոյ և ազգին պատկանած Արքավայրերու պահպանութեան դործը։ Իսկ իրքեւ ուխտավայր քրիստոնեայ սերուղներու, ան զրաւած է ու կը զրաւէ տեղ մը, որուն կրօնական տարածքը հոգիներուն վրայ, վեր կը մնայ չափերէ և բաղդատութիւններէ։

Այս զոյզ սրբազն Հաստատութիւնները եղած են միշտ Հայ ժողովուրդի համար հայրենի հող և անկիւն, և ունեցած իրենց գերը մեր ժողովուրդի կրօնական և ազգային կեանքին վրայ։ Այդ Հաստատութիւններէն միոյն, Երուսաղէմի Ս. Յոկոբեանց լայնախարիսխ և ազգապարծան մենաստանին մէջ է որ կը բարձրանայ Ս. Աթոռոյ կիւլպէնկեան Մատենադարանը, կառուցուած Վահմ. Գալուստ Կիւլպէնկեանի կողմէ, ի յիշատակ իր երջանիկ ծնողներու, տաղաւարելով իր մէջ կրօնի, կրթութեան և զրականութեան զանձերը։

Անդրադարձումի և երախտազիտութեան այս սրտազին առիթով յանուն Ս. Աթոռոյ և Պաղեսամինի աղէտահար մերազն ժողովուրդին, Նորին Վաեմութեան Ս. Աթոռոյ պատուակամն բարեկամին ու բարերարին կը յայտնենք մեր շերմազին երախտազիտութիւնը, մատթելով ի սրտէ իրեն երկար ու առողջ բազմաթիւ տարիներ, որ զէսզի ի վիճակի ըլլայ ան իրագործելու ինքվինքը ի նպաստ մեր Եկեղեցիին, մշակոյթին և ժողովուրդի բազմերես կարիքներուն։

Օքնէնք յիշատակին իր ծնողաց և յարգանք ու լաւազոյն մազթանքներ նոր Տարւոյ և Ս. Ծննդեան տօներուն առիթով, Ս. Աթոռոյ Միաբանութենէն իր մեծ բարեկամին ու բարերարին։

Վ.Ա.Մ. ԳԱՅՐԱԿ ԿԻՒԼՊէՆԿԵԱՆԻ :

